

Ա Ի Ե Տ Ի Ս Խ Ս Ա Կ Ա Խ Ա Ն

Հսած էր անշուշտ Ակնցիներու սրտաշարժ սա երգին մէկ տունը.

Պիւպիւն ի վարդի շրոյն
կուտ կ'ուտէ ' արցունք կու թափէ,
կուտ կ'ուտէ ' արցունք կու թափէ¹։
Այս երեք տողերը՝ ինձ յիշեցուցին Պ. Աւ.
Խահակեանը, — « մեր աշխարհի անուշ
բլրուլը » — որ կ'ապրի « ' արցունք կու
թափէ » կ'ապրի « ' արցունք կու թափէ »։

Այս մելամաղձիկ բանաստեղծը՝ Վերը
մ'ոնի, որուն ամէն որ կը համակրի. ցաւ
մ'ոնի, որմէ ամէն սիրու կ'ուզէ մաս մ'առ
նուլ թեթեւցնել: « Երզը — անուշ, վէր
ըլ — ընթուշ »: Վէրցըրը ժայռերն են որ
երգերուն արձագանգըն են, կամ ստեղծիչը:
Ռւսափ, տիրութիւնը սրդոած է Հայ-Գոււ
անի ամէն մի տողը: Ամրոջ զեղեցկոււ
թիւնն ու հմայցը հոն են, բայց վարագոււ
րուած. Նման թեթեւ մշուշի մ'որ կը փուռի,
առոտուն, գարունով պճնուած բնութեան
վրայ: Յաւ մը՝ որ ամրոջ իր էտութիւնը
կը կրծէ. տիրութիւն մը՝ որ իր ամրոջ
տողերուն սրանչելիքը կը կազմեն: Մելա-
մաղձութիւն. բայց այդ անհրաժեշտ պէտք
մըն է, քանի որ « Հայ-Գոււանը գալիս
է մեր սարերէն, խոր ծորերէն, մեր վարդի
ծովէն »:

Պ. Խահակեան՝ իր երգերը ստեղծած
չէ, սորված ալ չէ, — օրինակած է . . .
բնութենէն: Այս պարագան է ահա, որ
այնչափ աղուրութիւն կու տայ իր տու-
ղերուն: Թարմ են անոնք, ինչպէս ցողա-
լից վարդ մը, արշալոյսին. ջերմ են, ինչ-
պէս ցաւած սրտի թափած արցունքները:
Ժողովրդեան հառաջներն են, ցաւերէ կոր-
զուած. Ժողովրդեան տիրութիւններն են,
քնարով արտայայտուած: Մարդկութեան

չափ հնութիւն ունին, զասն զի « երգեր
ու վէրցեր » են: Բնութեան պէս հին են,
որովհետեւ անոր հովհանները միշտ լսած են
ողբեր, բայց անոր չափ եւս նոր ու թարմ
են, բնական. Ճեղք կամ զրիչ մօտեցած
չէ այդ երգերուն. ինչպէս չի մօտենար
ծաղկի մը՝ որ բացուի: Ու շատ պարզ է
մեկնութիւնը: Այդ ժողովրդը կ'ապրի.
արդ, « ով կեանց ունի, դարդ էլ ունի »:
Սակայն մենք պիտի համարձակինք ըսե-
լու, թէ Աւ. Խահակեանի տողերը մեզե-
ղիներ չեն. զայն ինքն ալ յայտնած է.
« Խորունկ զարզը երդ չունի »: Խակ իր՝
կամ իրով ներկայացող ժողովրդեան
դարձը այդպիսիներէն է: Զկայ տող մ'որ
այնպէս զգացնէ վէրցին խորութիւնը՝ որ-
չափ ըսելը թէ ան երգ չունի: Այո՞ւ, չու-
նի. զասն զի համակուած է այնպիսի խո-
րունկ շշշտով, այնպիսի սուր սլաքով, որ
յուսահատութեան և կամ բողոքի մ'աղա-
զակն է, կարծես Երզը՝ գոնէ կ'ենթալրէ
յուսոյ վերջին նշոյլ մը, միսիթարութեան
կաթիլ մը սրտին խորը: Բայց մեր « Հայ-
Գոււան »ը կը ջանայ մեր մոցէն այդ զա-
գափարն ալ հեռացնել. ու նա գոն է, եթէ
վայրկեան մ'խսկ կարենանք ըմբռնել վէր-
ցի մ'էութիւնը, հասկնալ թէ ինչ է ցափ
լուսութիւնը և կամ հեծեծանը:

Բնութիւն, հայրենիք, ինքը, — ահաւա-
սիկ Պ. Աւետիսի ունեցածը, ճանչցածը: Բնութիւնը՝ հայրենիքի համար, ինքը՝ եր-
կուցին համար: Բնութիւնն իրեն այն
պատճառով սիրելի է, զասն զի միայն
ան մնաց գուրգովրացող իր հայրենիքի
վրայ: Փլորան, իր « Ճեղքն ու ծոցը,
գլուխն ու գօտին՝ փունջ փունջ գոյն գոյն
ծաղկներով լցցուած » երբ ամէն աշխարհ
ծաղկեցնելու կ'ելլէր, մեր երկրի բլուր-
ներու վրայէն, ծործորներու մէջէն պա-
րած ժամանակ՝ ոտքի սայթացումով մ'ին-
կեր ամրոջ ունեցած ծաղիկները թափեր
է: Տեսնենք, ով աւելի ծաղկի ունի. ով
աւելի . . . Այսու հանդերձ, այդ զրախափ
մէջն է Ան . . . « Կուր կարմիր տեղը »:
Հոն, այդ ծաղիկներու մէջն են « արնոտ
ալից, սպի ձէներ »: Այս « սպի ձէներ »էն

1. Զարմանալիք արուեստ և ճանակի մ'արտայայտու-
թիւնն է այդ կրկնութիւնը, որ կրկն չափով սրտ ներս
թափանցել կու տայ սոյն երգին ախուր շշշաւ:

իր որ իր սիրտը «խորունկ ձէն տեց»։ վասն զի գիտնալու է որ «ամէն մի շունչ, ձէն ու ծպտուն» ... իր «սրտի խորցում ձէն կու տայ»։

Բայց յանկարծ, ամէն լինչ կը փոխուի, սիրուն, գուրզուրացող բնութիւնն անգամ։ — ի՞նչ կայ նորէն։ — Աշուղին հետ այս անգամ նա եւս կ'ողբայ։ Վիրաւորին շորդը՝ ամէն լինչ կ'արտասուէ և կ'արիւնի։ Լուսինը կը թալկանայ։ «մեր սարերէն, մութ ձորերէն պղտոր-պղտոր»։ Կու գայ Արազը, «արուն քամեր» կ'երթայ։ «սուր սարերը ձունն է պատեր»։ Դժուար և զրեթէ անկարելի չէ մինակ Վիրաւորուած մնալը։ չորս զին ծաղիկները բացուին,

բնութիւնը դալարանայ, և միայն ի՞նչը սպասոր մնայ . . .

Սուզի «ձէնիր» են են Պ. Աւետիսի տողերը։ Անխնամ, անարուեստ տողեր։ Եւս սակայն բնական, անարուեստ զրելն ալ արուեստ մ'է, կ'ըսէր օր մը կիկերոն, ... իսահակեանին համար։ Մենց աւելցնենք, որ շատ զժուար արուեստ մ'է, որուն ամենաքչերը կը հասնին։

Եւս գեռ վերքեր կան. ու գեռ «դարդ» կայ։ Մի վախեր զմեզ ալ վիրաւորելէ, չայ գուսան. մի թողոր ձեռքէղ՝ ժողովրդին ընծայուած բնարը։

«Զէնիդ զուրպան, սազ արա»։ կը մաղթենց ցեզ . . . նոր դարդեր։

Հ. Դ. Բժիշկեան

Ա Խ Կ Տ Ո Ր Ա Վ Ն Ե Ր

(Նախընթաց տես էջ 174)

Այն ձեր սրբերըն նետեցէք։
դարձնեալ կայսեր խօսելով.
Աստուածառաք ծերունի,
գերմանիա գեռ եւս ի թեզ, ի թեզ եւեթ յոյս ունի.
Գործըն մեծ է. աւաղ, բոյր գերմանիոյ մէջ երկու,
Միայն երկու գերմանացի մընացած է, ես և զու.
Աստուած՝ որ ողջ պահն ըրգեզ ամենանի կարող է,
եւ մինկ գործին պիտի բաւնակ թէ որ Աստուած յաշողէ։
առաջախայ իշխաններին ցուցելով.

Արդ գոյն ասոնց նախելու չես որ՝ տակախն պատանի՝
Ոչ ըսածնին ոչ ըրածնին գիտեն և չեն արժակի.
Որ սըրդուիս, — Ամէնսուրքը — այս ողբավի բան մըն է —
Այր հողագործ և այր որսորդ հակակիր են ի ծընէ.
Դաշտար և լեռն իրարու հետ թընամաքար կը վարին
եւ զանոնիք հաւոտ ապրեցընել՝ եթէ ոչ գործ աննարին
Դըժուար գործ մ'է. այսու հաներձ, ով անաշառ դատաւոր,
Դաշտն անապարտ է, կը հաւանիմ, և լին եւեթ յանցաւոր.
Պատօնք զրմեց, մինք անտրուունչ պիտի կըրենք արժանին։
դասնաղով զինուորներն խօսելով.

Դուք, գօրակալք, նազարենեցէք կայսեր տըւած հրամանին.
Անի, ձեր տէրն այսուհետեւ, կը հրամայէ որ քակէք
Գերիներոն շըղթան, ուստի քակէլու էք։

Գերիներու խումբ մը՝ որ աստիճանաբար բացմացաւ՝ ձեւ-